

ԳՐԱԿԱՆ

ԱՆՏԻՊ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ Ն Ա Յ Ա Պ Ե Տ Ռ Ո Ւ Ս Ի Ն Ե Ա Ն Ի

ԼԱՄԱՌԹԻՆԻ ՆԵՐԳԱՇՆԱԿՈՒԹԻՒՆԻՔ ԵՒ ՄՏԱԾՈՒԹԻՒՆԻՔ

ԶՄԱՐԴՈՑ ԱՌ ԼՕՌՑ ՊԱՅՈՒՆ

Ոգի՛ դադտահեա, որոյ դեռ յաշխարհ չէ ծանօթ անուն,
Ո՛ մահկանացու, կամ գինչ եւ իցես, այս կամ գուարթուն,
Ո՛ վ ոգիդ Պայուրն, ոգի՛ գիշախանց եւ կամ բարբուռն,
սիրելի են ինձ տաղք քո մրրկեալք որոտահնչիւն,
որպէս սիրելիք շանթից շառաչիւն, փոթորկաց շչիւն,
երբ միախառնեալք՝ մրրիկ ահազին ըստ ուղխից գեղուն,
աղջամուղջք քեզ բոյն, իսկ սարսափ համբուն՝ քեզ ի տէրութիւն:
Քո՛ պէս եւ արծիւ՝ պարեխիցըն պետ՝ ի հարթ ի վայրաց
փախչի, չկամի, ըստ քոյոց բարուց, բայց դժուարս լերանց
դապիտակացեալսն ի ձմերանէ, եւ զշանթահարեալս.
Նաեւ զծովափունս, յոր բեկորք լուղին ցախջախեալ նաւաց
կամ գետեորակն դաշտի լայնութիւն, շեղջ փուտ գիտականց-
այն ինչ թռչնիկ զիւրոց մնչեալ գաղէտից,
բոյն կերտէ իւր՝ առ գետափամբ ծաղկալից,
նա ի բարձրաբերձ յԱթոսեան գլխոյն ի ստոբ սրացեալ
յանդնդոց վերայ զիւր բոյն առ կողիւք լերանց առկախեալ,
անդ կայ անընկեր, մօտ կիսակենդան մարմնոց յօշեցեալ,
յորոց սեւորակ կաթեն շիթք արեան ի ժայռիցըն ի վայր,
եւ յորք՝ լ ի կառաչ որսոցն ի մագիլս՝ գտեալ սրտի գիւր,
օրեալ ի մրրիկէ՝ զանոյշ քնով գայ ուրախ եւ անույր:

Եւ դու, Պայուրն, օղածախրող հուղկահարիդ համատիպ,
թառաչք թախիծք յուսակտուրք՝ են քեզ յաւաչ դայլայլիկ.
քեզ ի գրօսանս գրես զչարիս, մարդիկ են քեզ միշտ ի զոհ,
եւ ակն քո գերթ սատանին՝ խոր անդնդոյն է չափող.
Եւ քո հոգի յայն ընկլուզեալ, հեռի ի քէն Աստուած ու օր,
յուսկն ետուր՝ ապագայից՝ հրաժեշտ յաւերժ կամակոր-
արդ իբր զնա գահ պետութեան քեզ կառուցեալ ի մըթան,
անյաղթ ոգի քո պոռոտայ տաղերգութեամբք գուժաբան՝
ձաղէ, եւ քո ձայն գեղգեղեալ երգ եւ նուազ տարտաբան,
տաղես ներբող, փառաւորել զվիհըն գտակ չարութեան:
Բայց զի՞նչ քեզ չահ, մըցիլ ընդէմ ճակատագրիդ նախակարգ,

եւ զի՞ զօրէ առ բաշխ բաղդին՝ նեղ հորիզոն չըջափակ,
մի՛ ըզքո գաշս, մի՛ եւ զմիտս իսկ՝ հեռի ամեր տարապարտ.
ամենայն ինչ անդըր քան զայն փախնու, ջնջի, շիջանի,
յայսքան ի վայր կոպարափակ շնորհեալ է Տէր քեզ տեղի:

Իսկ թէ որպէ՞ս, եւ առ իմէ՞ս, ո՞ր գիտիցէ. արարիչն
հրգօր ձեռացն եհան թափեաց մարդ ու զլրութիւն աշխարհին.
զի՞մրդ ի մեր ցանեաց ի դաշտս փոշի. կամ զամպ եւ զլոյս
ի՞ւ սևրմանեաց ի մէջ օդոց. ինքն գիտէ. շատ է այս:
Քանզի նորա են տիեզերք. իսկ մեր այս օրս է միայն,
եւ զի մարդ եմք, եւ ժպրհիմք գիտուն լինիլ յամենայն,
այս մեր յոճիր գրի անջինջ, զի մեր քնու թեան այս է բան
անգիտանալ, եւ ծառայիլ: Ո՞վ Պայուրն, խիստ է այս բան,
շատ ի յաւուրց հեռէ եւ ես զիրացդ էի երկուական.
այլ զի՞ իցէ ի ճշմարտէն ընդ կրունկն դառնալ ապարան,
համայն պատիւդ առ Աստուծոյ է, զի նորա ես գործած,
զի ծանիցես եւ պաշտեսցես զքո գիտութիւն գերազանց.
եւ ի կարգի տիեզերաց խուն շամանդաղ շաղփաղփուն,
զքո ազատ արկցես զկամս ընդ խորհրդովք գերաբուն,
իմաստութեան նորա ծանօթ լինել եւ տալ նմա փառս
լոկ գոյութեամբդ. ա՛յս է ահա, սոյն քո վիճակ համարուն:
Հապա՞ հեռի ի քէն բողոք. նա՛ խոնարհեաց մո՛ւտ ընդ լուծ
լոր խորտակեալ զայր քեզ ի միտ. է՛ջ ի դասէ աստուածոց,
յո ժպրհեցար վերամբառնալ. զի ամենայն է բարի,
եւ ամենայն է գեղեցիկ յիւրում կարգի եւ կայի.
զի առ որով ի յանգոյից զանհունս համբուն ամ ի գոյս,
չնչին կայտառ արժէ զաշխարհս, ամենայն է միոյն գործ:

Բայց դու ասես թէ այս օրէնք հակառակ կայ քում կէտի,
եւ առ քո աշս համարի այդ իբրեւ ցրնորք անտեղի.
հաղբ քեզ թուի, յոր միտ մարդոյ յամենայն քայլ սայթաքի.
խոստովան լեր Պայուրն, մի՛ զայդ մի՛ առնուցուս ի քրնիին.
նա՛ եւ իմ բան իբրեւ զքոյդ ի մէզ ի մութն եղեալ ի ճոխ,
քեզ ի պարզել զանմեկնելիս որ յաշխարհի՛ չեմ կարող:
Այն որ արար դտիեղերս՝ նա քեզ զորպէ՞սն ասացէ.
այլ եղո՛ւկ զիս, քանի չափեմ զանդունդ գիտել ցորչափ է,
այնչափ մատնիմ ի խոր կորուստ (ի ջինջ լոյս զիս ո՞ր հանցէ):
Աստ ի ստորինս ցաւք զցաւոց կալեալ գնան միմեանց հետ,
օր ընդ աւուր փոխանակեալ, վիշտք ընդ վշտաց դառնաղէտ:
Չափեալ բնութեամբ, անչափ ի յիղձ, մարդս ի գահէն տէրունեան
արտասահման, գլիշատակ պահէ զնախնուոյն փափկութեան,
թերեւս իցէ անժառանգել ի վաղեմի յիւր փառաց.
զի զկորուսեալն երանութիւն պահէ ի յուշ անմոռաց.
գուցէ ըզձից իւր խորք անհուն գուշակ նմա ի հեռուս՝
տան իմանալ զհանդերձեալ վիճակին իւր դաւադոյթ,
թէ անկատար եւ թէ անկած, խորք խորհրդոց է մեծաց,
մարդ ի բանտի զգայութեանց յերկրի մատնեալ յապանաց,
գերեալ զիւր սիրտ գիտէ ի բնէ յազատութիւն արարած.

եղո՛ւկ նմա, երանատենչ՝ կամի կչոել զտիեզերս,
 աչք կարճատես: Սիրել կամի ի սէր յաւերժ, այլ որպէ՛ս,
 սիրելին իւր է դիւրարեկ եւ ցնդելի հողոյ պէս:
 Մարդ ամենայն է համատիպ արտաքսիտյն յադենայ,
 այն ինչ վարեաց զնա հաստիչն ի փափկութեանցն եղեմայ,
 չարատես աչք ի չափ առեալ, գրէզ աղէտիցն զկոպար,
 արտօսր ի յայս առ արգելեալ դրօքն զյարկ իւր արար:
 Յաստուածայնում ի բնակութեանն հեռաստանէ լուսու ձայն,
 զներդաշնակ հառաչանացն՝ որ զսիրոյն յաւիտեան,
 դերգ երջանկաց, զհրեշտակաց ներքողանի որբերգեան,
 որ յկատուծոյ հանգուցեալ ծոց՝ գովեստ նմա միշտ կարդան:
 Բանի ապա քեցեալ յերկնից յաշխատայոյր ի ճգունս
 ալն դարձոյց ահարեկեալ զահապիժէ յիւր աղունս:

Վա՛յ է նմա որ ի խորոց տարագրութեանս այս վայրաց,
 զանու շաճայն լըսէ նուազ զիւր անրջեալ աշխարհաց.
 մինչ զկարծեալն զայն օչարակ մտացածին ճաշակէ,
 իւր բնութիւն հեռի յէից՝ յանգոյ ցընորս ճարակէ-
 թալի խոյանայ ի զոգ տեսլեանց ի կարելեաց բաշտանս,
 էջն են անձուկք ընդ սահմանս, իսկ կարելիքն յանասճմանս.
 ոգի տարփմամբն ինքնակերտէ անդ իւր ի յարկ ըստ կամի,
 սուտի առնուլ խօկայ յաւէտ՝ հանճար եւ սէր կենդանի-
 յովկիանոս գեղեցկութեանց՝ եւ ի լուսոյ յանհատ վայր
 մարդ ծարաւեալ միշտ գովանայ իբր ի յարդիւր անսպառ-
 եւ յայսգունակ ցնորից խոկմունս միշտ ինքնախաբ զակատեսու
 ոչ եւս ապա իցէ հնար անձին յարթունս ծանօթ կալ:

Հա՛պա ահա՛, ա՛յս քո բաժին. այս է եւ ինձ վիճակած.
 արբի եւ ես իբրեւ դեբզ զառ ի թունիցն խառնած,
 նաեւ իմ աչք իբրեւ գթոյդ, ոչ տեսանեն թէ՛կ'ւ բաց.
 ինձ ի զուր ել այց եւ խնդիրս զտիեզերացն անուանէ,
 սոռ ամենայն բնութիւն հարցի զնորս պատճառն ի բնէ,
 եւ ամենայն արարածոց, զի՞նչ գիտիցին զվախճանէն.
 ի խորատակա անդնդասոյզ իմ միտք խոկան ի զնին,
 ի հիւլէից ցարեւ ելեալ եյս խնդրէի իմ բանին,
 յառաջեցի ընդ դարս ամէն մինչեւ ի սկիզբն աշխարհին,
 էր զի զծով անհուն հատեալ գետնոց մատեաց հարց 'ի ի փորձ,
 բայց տիեզերք առ այր հպարտ մատեան ինչ են փակ եւ գոց,
 մերթ կամեցեալ զուշակ լինել տիեզերաց անկենդան,
 հոգւով փախուստ իմ տազնապաւ ի գիրկս առեալ ի բնութեան,
 կարծես առի իմանալ ինչ յայնր ի լեզուէն համբ-անբան:
 Ուշադիւր լեալ օրինացն այն՝ որ տայ զերկնիցըն շրջան,
 աչացս ուղղիչ յայն լուսատարր դաշտին էր խելք նիւթոնեան,
 ըզպետութեանց խորտակելոց զաճիւնոյն միտք իմ խոկան.
 անդ էր Հովովմայ զիմ տեսանել զվայրէջս յիւր սուրբ դամբարան,
 եւ զարբաղնեալ ոգւոց ցուրտ կայս խոռովել յիւրեանց հանգստեան,
 յափ կչոեցի զփոշի մատնոց զքաջազանցն համօրէն,
 ամբարտաւան հարցի հողոյն. Ո՞ւր անմահ կեանքն յոր աստէն

մահականացուքս ամենեքեան տենչիւ մեծաւ փառաքին :
 Զի՞նչ ես ասեմ՝ ակնկառոյց լեալ առ մահճօք հիւանդին,
 ի գիւտ նորա հայէի ես ի նորա աչս մթադին .
 յայս ի կատարս թղպայորդեայս անցնդելի աղջ միգաւ,
 յայս ի կոհակս ակօսահերձս յարախոռով մրրկաւ,
 խիզախէի կոչել ի մարտ զամէն տարերս վոհմակաւ .
 եւ նմանեալ Սիրիլլային այն ինչ յաշտոյժսն մուէր,
 համարեցան զէից բնութիւն հիանալի զայս թատեր
 թողուլ զանձնէ իբրեւ վիժած զպատգամաց ինչ բաներ :
 Ինձ սիրելի խորամխիլ ի մշտապատ ի մըթար,
 այլ ի նանիր յանդորրութեանն, եւ ի զայրուկս վայրապար
 խնդրել է՛ր ինձ զմեծ խորհուրդ, այլ հասանել չէ՛ր հնար :
 Յամէն տեղոջ զԱստուած տեսի, բայց թէ՛ զի՛նչ է՛ չիմացայ :
 տեսի զբարին, տեսի զչար, ո՛չ խտրոցաւ զատեալ կայ,
 այլ ինքնաբեր եւ յանխորհուրդս դերթ բաղդովի ամացեալ,
 չարն անդանօր տեղակալեալ ուր էր բարւոյն պատշաճ կալ,
 ո՛չ ատիկեալ հասու լինել ժպրհեցայ ի լուտանս,
 ձայն բարբառոյն բաղխեալ ի յարկս ի կարծանիւթս եթերեանս,
 փշրեալ ցնդէր, ո՛չ ժամանեալ ընդ բաղդին գալ ի մրցանս :
 Եւ եղեւ օր, զի սուպեալ իմ յաղէտս անձին ի դժար,
 թախանձեցի յոյժ հառաչմամբ եւ արտասուօք զերկնիցն հայր,
 եւ ի բարձանց ի ծոց իմ էջ նշոյլ լուսոյ մթնալած,
 բուռն արար ինձ օրհնել զոր ինչ այժմ իսկ էի անիծած .
 իսկ ես հլու լեալ անպայթար՝ շնչոյն որ յիս գայր ազդէր,
 եկեալ առնոյր միտ գովեստի զիմ զկիթառ նուազել :

«Փառք քեզ Տէ՛ր, այժմ եւ յաւէտ բա՛ն անվախման,

կամք գերաբուն,

անսահման չեմ անծանօթ ներկայութեանդ, եւ լոյսն այգուն
 է քարոզ քո հուրեանդ : Արարչագործ շունչդ յիս իջեալ
 յոչընչէ՛ տեսնող առաջի յէից եմ ես կարգ երեւեալ :
 Ըգֆո ձայն, չեւ լեալ ծանօթ իմոյ անձին, վաղ ծանուցեալ,
 քուցեալ հասի առ քեզ կալ առ ի քո դուռս, Ա՛մենակալ :
 Ահա՛ ես . այլ ո՞ արդեօք, փռչի թեթեւ հեշտ յոչ ցնդեալ
 քանի՞ անհուն խտրոց, ո՞ չափեսցէ գոր ի մեր մէջ .
 ես ի քեզ ունիմ զիմ շունչ վաղանցական ցաւուրցս ի վերջ :
 Յանգիտս ինձ ըստ քո հանոյս ձեռակերտեալ զիս յաշտարհի,
 զի՞նչ պարտիք էր քո առ իս չեւ փչեալ յիս շունչ կեցողանի :
 Ո՛չ յառաջ եւ ո՛չ յետոյ . փա՛ռք գերագոյն քո խորհրդոյն,
 որ արար զամէն յիւրմէ, այլոց պարտ գոյ չէ՛ ինչ մարթուն :
 Խրախացի՛ր ճարտարապետ ընդ ձեռակերտս քո հանճարոյն,
 որոյ ես առ ի լրումն անեղծ կարգին կամ հաստատուն :
 Հրամա՛ն տուր, դի՛ր եւ կարգեա՛, եւ ի ժամու եւ ի տեղուք,
 ուս՛ ինձ առ ի քո փառս քանի՞ ատուրք եւ ո՞ւր իմ տուն,
 յայնժամ զիմ գոյս անբողոք ոչ գոք հարցեալ կարգ զիւր կալցէ,
 ինքնաշարժ, լոխկ մնջիկ որպէս զգունդս յոսկւոյ ջրնջէ,
 որ յանչափ թափուր ի վայրս գիտ հետոցըդ գամ սիրով,
 առաջնորդ գեովանիդ կալեալ իւրեանց միշտ անվրդով :

Եւ ես իսկ իբր զնոսա եկից ցոր վայր աջ քո անցէ,
 քէ եւ լոյս զքո հեղձուցէ, կամ յամպոց մէջ մահ ինձ հասցէ:
 Թէ յընտիր ես քեզ գայցեմ լուսաւորել զմութիւն աշխարհաց,
 ցոյացեալ, գոր յիս հեղեղ հրափայլ լուսոյ կայ ամբարած,
 սրացայց, շուրջ ունելով ի հանանչեղ արբանեկաց,
 միաբայլ անցեալ զնացից յերկնիցն ի դաշտ համատարած:
 Թէ ի բաց զիս տարագիր հանցես հեռի ի քո զիմաց,
 իբր զհող անարգ մատնեալ յոչընչից եզր վաղամտաց,
 կամ որպէս նուրբ շամանդաղ ի խուն հողմոյ աստ անդ բերած,
 զոհացեալ զիմ վիճակէս, զի ամենայնն է քո գործած,
 երթամ ես, երթամ ընդ բնաւ, յինէն քեզ տալ շուք յարգանաց.
 Եւ հանգէտ սիրով վարեալ ի կատարումն քո օրհնաց,
 սինչ յեզերս ոչնչութեան մրմնջեցից. Փա՛նք քեզ, Աստուած:

Մի՛ յայդչափ, մի՛ եւ ի խոր, ո՛ր խօյ ծնունդդդ հողոյ,
 այժմու վիճակս իբր անեղծուած, վախճանս հանգէտ խորհրդոյ,
 նման եմ, Տէ՛ր, զհիշբայնոյ լուսացայտիչն այն զնդոյ,
 որ ի մթնակ յաղուոյ կայեալ իւր ուղեցոյց սուրբ գաջ քո,
 Ի մի դիմաց ցոյացուցեալ զշառաւիղս լուսոյ,
 իսկ ի միւսմէ պարապատեալ մութ ստուերօքն է մահու:
 Մարդս է չուառ կէտ միութեան դիմամարտիցն անհնից
 գոր կարողն աջ Աստուծոյ միացայց, յանգաւորեալ ի մի գիծ:
 Թէ էր ինձ այլ վիճակ տուեալ, թերեւս էի՝ դոյզն ինչ լաւ,
 եթէ էի... այլ այժմ կամ, որպէս եւ Տէր կամեցաւ,
 եւ յանտեսից երկրպագեմ աստուածականդ պատմառի.
 փա՛նք արարչիդ, գոր արարեր՝ լաւ է բնան եւ բարի:
 Այլ դառնացեալ ծանրաբեռանց իմ շղթայիցս երկաթի.
 դիմամրցումն Գգեալ անտէն զիս ի վիրապ ոչընչի.
 Ի մութ գիշեր ո՛հ խարխալեմ դաժանաբայլ ի յուղի,
 չեմ ինչ տեղեակ թէ ուստի գամ, կամ յո՞ այս ուս գիս տանի:
 Ի գուր յիշեմ զանցեալ զկեանս յորս էի ես պատանի,
 իբր ուղիսաջուր պղտորահոս յակն իւր զնալ նեպեցի:
 Փա՛նք քեզ. վիճակ չարաբաստիկ զիս առ յընդեր ի ծննդեան,
 աջ քո հօր էառ զիս յինքն գերթ կենդանի ինչ մական,
 զթշուառութեան ետ ինձ ուտել պատառ ի քիրտն ՚ի կական,
 եւ պապեւոյս ի զովացումն տուաւ ինձ ջուր բարկութեան:
 Փա՛նք քեզ Աստուած կարդամ առ քեզ. իսկ դու հիգոյս ոչ լսես.
 հայիմ յերկիր ակնկառոյց լեալ ակնապիշ խառնատես.
 Խնդրեմ յերկինս ո՞ւր է այն օր, յորում արդար դու դատես,
 բարձեալ է այն տէր իմ Աստուած եւ այս իսկ է ինձ յաղէտս:
 Փա՛նք քեզ. յանցանս զանմեղութեամբն արկեալ քո սուրբ աջք
 [դիտեն.]

զէթ ընդ երկնաւ մի ոք լինէր յորոց ոչինչ յանցանեն.
 դու ես որ մեզ հիմներ գաւուրցս բազմադետեան զհիւսկէն.
 նորա հոգի էր ինձ հոգի, նա՛ ես՝ ի կեանս համօրէն:
 Իբր պտուղ ինչ տարածամ խակակթեալ յիւր ոստոյ՝
 տեսի զնա վաղ քան զիւր օրն կորգեալ բառնիլ զիմ ծոցոյ.
 ո՛հ, այս հարուած, գոր կամեցար ծանրաբեռնել յիմ վերայ.

յամբագնաց սիգաններ, խոցոտել զիս յանխընայ,
 ի հոգեսպառ ժամըն մահուն էր նկարեալ իմ բաժին,
 տեսի գայախար սիրոյ նորա որ ընդ մահուն կուռէին:
 Տեսի յաչկունսն աղօտալոյս զամպար կենցաղ մօտ ի վերջ,
 որ ետ ընդ ետ նուագանայր, մահուն հարեալ ի կեղերջ-
 բայց ընդ սիրոյ ազդէր ի մա գոգցես ոգի գորութեան,
 արե՛ւ, միւս եւս ինձ օր շնորհեա՛ աւէի գոր ամենայն:
 Որպէս յանցեալ ոք դատապարտ ի բանտ արկեալ ի մթան,
 կենօք իջեալ ի խաւարչուտս՝ ուր մեռելոցն է կայան-
 առ վերջալոյս կացեալ ճրագով ի տեսանել գօր վերջին,
 եւ խոնարհեալ յայն ի զամպար հայի ի լոյս խաւարին-
 պինդ կամեցայ ունել գոգի մինչ գերթ շոգի մա ցնդի,
 եւ յետ վերջնոյ հայեցուածոյն ի գիւտ նորա նեպէի-
 Տէ՛ր իմ Աստուած, այս իմ քառաչք ի քոյդ իսկ ծոց պանայ,
 իմ ընդ նմա յոյս համօրէն յայս աշխարհէս ուծանայ:
 Յուսահատեալ կամ արդ, քօ՛ղ ինձ, հայեոյեցի ես բանիւ,
 յանդգնեցայ, մեղայ, զգջա՛մ. փառք քեզ ո՛ր Տէր գերագնիւ-
 գոյուր ի հասել, գեղղմն ի շնչել, գոօք յայրիւ արարեր,
 ի նոյն մաւր գմարդ հաստեցեր անգարձ վնոով ի կրել:

Ես կատարող գոյայ բարուք բուն անողոք օրինին,
 անմեղկ բնութեանն յանգզայից հլու եկաց հրամանին,
 իսկ ես միայն ընդ հարկին լեալ ծանեայ գեեզ Աստուած իմ,
 սիրապատար քեզ նուիրեմ յաղիկամիս գկեանս իմ:
 Միայն հլու իմաստնաբար ես եմ քեզ Տէ՛ր բարերար,
 միայն ես եմ որ ախորժիմ ի սուրբ բանից քոց վնար,
 ինձ խնդութիւն հպատակիլ յամենայն ժամ յամեն վայր
 սուրբ օրինացն այլ եւ կարգին, գոր յիս կարգեալ Տէր արդար:
 Յիմ վիճակին երկրպագեմ իմաստութեանդ գերագոյն,
 սիրեմ զկամող քէ եւ իցեմ ի չարչարանս ցօր մահուն,
 փա՛ռք քեզ Աստուած, փառք քեզ, հա՛ր զիս, յոչինչ վարեա՛ զիմ
 [հաստուած,
 այլ ձայն լալեաց ո՛չ լուիցես, բայց քէ գայս. փա՛ռք քեզ Աստ-
 [ուած»:

*Այս ձայն նուագաց յերկնային կամար ելեալ ժամանեաց,
 փառս մատուցի երկնից արարչին, զայն ինձ նա շնորհեաց:
 Այլ լռեա՛ կիթա՛ռ, եւ դու՛ յոյր ի ձեռն է սիրտ դիւրագզաց,
 Պա՛յուրն, եւ արի՛, երգեա՛ դու նուագս իբր ուղիս յորձանաց.
 զհանճար մասց՝ լոյս ճշմարտութեան եդ ի մեզ Աստուած,
 բարձրացո՛ յերկինս զձայն քո ժպիրհ, երգիչ դիւրագզեաց.
 նոյն իսկ էն անբաւ արկցէ ի դժոխս զերգ քոց նուագաց.
 օ՛չ թէ քո ձայնիդ չող ինչ յերկնայնոյն ազդեալ ի բոցոյ,
 իջցէ ի դժոխս հարկանել ի ստուեր խաւար քո ողոյ,
 երանի՛ թէ քո սիրտ շարժեալ ի սուրբ աշխուժից թափոյ,
 մեղկեսցէ զքեզ լինել ի խնդիր քո յատուկ բարույ:
 Շառաւիղ լուսոյ իջեալ ի բարձանց ցրէ զխոր գիշեր,
 եւ ծաւալեսցես ի մեզ զոր ի քեզ լոյս պայծառ առեր.*

յանկա՛րձ քո քնար մեղկեալ յարտասուացո՛ւ ընդ ձեռքդ երգէր
 գերզս եղերականս՝ վշտաց քոց ցուցակս, եւ զողիդ շարժէր:
 Երանի՛ թէ՛ քո ի խոր անդնդոց մթին ստուերաց,
 թօթափեալ զթեւս անկելոյ դիմիդ է՛ր վերելակել:
 Եւ առ աիւ ուղղեալ շաւիղ լուսաւոր ի սիրտ խանդակաթ,
 է՛ր քեզ գտանել տեղի բնակութեան, ո՛ր չարեաց մակարթ:
 Ո՛չ բնաւ երբէք ձայն արձագանգաց վերնոյ խորանին,
 եւ ո՛չ ոսկենիւթ քնար զոր նոյն տէր ի լսել կամի,
 ո՛չ սրովբէական անմարմին դասուցն ախորժ մեղեդի,
 եւ ոչ որ այլ եւս իցեն գերազանց գեղգեղմունք ձայնի,
 տօնի երկնայնոց շլինեն պատճառք նման քո դարձի,
 քա՛ջ լեր, վստահեաց, ո՛վ անկեալ որդիդ աստուածեան զարմի,
 գրոջեա՛ր ի ճակատ անջինջ զկնիք վերին քո տոճմի.
 Եւ այր որ տեսցէ ի քեզ ծանիցէ գճեա նշույի
 երկնային լուսոյն անաղօտաբար որ ի քեզ փայլի:
 Ո՛վ արքայ երկնոց անմահ Հանդիսից, ծանօթ լէ՛ր անձին,
 Կերկուանս, զլուսանս թողցես ի բաժին որդւոց խաւարին.
 Պ՛ի՛ ինչ համարեք գյարգանս ինկանուէր որ քեզ աստ ձօնեն,
 չիք փառաց մնալ, յոր վայր ո՛չ գոյ Հեռք առաքինութեան,
 ե՛կ մուտ ի քո կարգ, յառաջին փաղփիւնդ, ի դաս մաքրութեան,
 ուր անմեղ մանկտին փառաց եւ լուսոց՝ շնչովի աստուածեան,
 նոր ի կեանս եկեալ ըստ կամս Աստուծոյ Հրճուին եւ խայտան.
 զնոսա հաստիչն Աստուած կացոյց յերկրի, ի փառաբանել,
 եւ ի հաւատալ, եւ զիւրեանցն Աստուած՝ սէր անկեղծ սիրել:

Ա Ռ Ե Լ Վ Ի Ր Ա

Այո՛, մրմնջէ տակաւին Անիօ զքաղցրազոյն անուն Սինդեայ
 ի լուր ժայռիցն Թիպուրայ. Վօքլիւզ առ ընկալաւ զլաւորայն
 անուն տենչալի, եւ Փեռար զԵղիոնովրայն մրմնջեսցէ
 յաւերժ ի լուր հանդերձեալ դարուց:
 Երանի՛ր՝ գեղեցկութեան որ պաշտի ի բանաստեղծէն:
 Երանի՛ր՝ անուան զոր նայն յերգ էառ:
 Դու որ ի ծածուկ առնուս զպատիւ ի պաշտամանէ նորին,
 մարթէ, եւ կարես զու մեռանիլ, այլ նա թողու իւր սիրելւոյն
 պանմահ ինչ կեանս ի Հանդերձելումն, եւ տարփաւոր
 եւ սիրունի յոգւոյն ի թեւս ելանեն հանգունատիպ
 ի թուիչս՝ առ անմահութիւնն. օ՛չ թէ իմ թուիչ
 արագ եւ թեթեւ հարեալ ի մրրկէ, գոհութիւն Հողմոց
 քաղցրագունից, ժամանել կարէր ի նաւահանգիստ,
 եւ արեւք յաւէտ գեղանիք ծագէին յիմ գլուխ,
 եւ սիրունւոյն արտօսր ողորմ շարժեալ զբաղդ ի գորով
 հերքէր ի ճակատէս զմահուն ստուերս. թերեւս իշխեցից,
 (եւ զի՞ չիշխէ տարփածու ոք) հաւասարել զժպրհութիւն իմ
 սիրոյն որ աղղէ ինձ, եւ ի նախանձարեկ յերգս նուագաց
 Հուչակեալ զիմ մոլեգնութիւն, զմեր սիրոյն իսկ թողեց ինչ

յիշատակ. օրինակ իմն՝ ճանապարհորդ որ յանցսն իւր
 ի կարճատեւ ոգի առնու պահ մի ընդ հովանեաւ հովտին.
 սիրէ, եւ ցանկալի է նմա ի չուելն անտի քանդակել
 դանուն իւր ի ծառն հիւրընկալ յորմէ ընկալաւ
 զգովութիւն արորժ հովանւոյն:

Տեսանե՞ս արդեօք, որպէս փոփոխի ամենայն կամ
 մեռանի ի բնութեանն. երկիր կորուսանէ զպտուղս
 իւր, անտառք՝ զվայելչութիւն, եւ դետ զալիս իւր ի ծոց
 յընդարձակատարր ծովուց. մարմանդ թառամի ի միում
 եւ եթ շնչմանէ հողմոց. եւ կառք աշնան ի զառիվայր
 տարւոյն հօտովի արդէն իսկ ի ձեռանէ մղեալ ձմերան.
 եւ որպէս հսկայ զինեալ ի սուր անպարտելի՛ հասեալ ի վերայ
 համայն գոյութեանց, դայ ժամանակն ընկերակից լեալ ընդ
 Մահուն՝ յանխոնջ յիւր թռիչս նորոգել անդբէն ի խուսափելն
 դայն տիեզեր չարժական. եւ հնձեալն ի նմանէ ի մոռացօնս
 անկանի ի յաւերժականս, որպէս տեսանէ ամառն վաղանցուկ
 դպսակին իւրոյ անկումն հասկաքաղացն ի զամբիւղ:
 Որպէս տեսանէ բարունակ զեղնագոյն աւանդել աշնան
 արգասաւորի զոսկեփայլ զիւր զպտուղս՝ այգեկութ կառաց,
 այնպէս եւ դուք անկանիջիք, ո՞ր կարճատեւ ծաղկունք
 կենաց, մանկութիւն, սէ՛ր, բերկրութիւն, փախտական
 գեղեցկութիւն. եւ գեղեցկութիւն պարգեւ միոյ աւուր
 ընդ որ նախանձի երկին, զսոյն օրինակ անկանիւ ունիք
 էթէ ոչ ձեռն բնութեան շնորհեցէ ձեզ զանմահութիւն:

Ա՛կն արկ գորովով ի սոսկականն մանկութիւն, ի պայծառափայլն
 գեղեցկութեամբ եւ յարեալն ցնծութեամբ
 մինչ ցամաքեցուցէ նա զբաժակ իւր զմայլիչ,
 զի՞նչ ի նմանէն արդեօք մնացէ, հագիւ յիշատակ ինչ,
 ի շիրիմ նմին ակնկալու կլանէ զայն ողջոյն,
 եւ լուութիւն ինչ անվարձան յաջորդէ նորին սիրոյ.
 այլ անցցեն դարք զփոշուղդ, Ե՛լվիրա,
 եւ դու կիցցես յաւիտեան:

Ե Ր Ե Կ Ո Յ

Երեկոյն ածէ զլուութիւն. եւ ես նստեալ յայս ապառաժս
 ամայլս, դհևտ կրթիմ ի դատարկութեան օդոց զկառաց գիշերին
 որ յառաջէ:

Յատնէ յեղերդս Ափրոզիտէ, եւ առ ոտիքն աստղ սիրա-
 հար գործէ սպիտակ դալարավայրսն խորհրդական փայլմամբ
 իւրով:

Լսեմ զսօսիւն ոստոց փեկոնին ի մթազին տերեւալիցսն,
 եւ կարծիս ոք առնոյր արդեօք չուրջ զշիրմօք լսել զթռիչս ստուե-
 րի:

Յանկարծ ի բարձանց շառաւիղ լուսոյ աստեղն գիշերոյ

դայժեալ զիմ զլուիկ ճակատուս, գայ մեղկութեամբ ի շօշափել զիմ ականոցիս:

Ո՞ր նշոյլք տենչալի բոցանիւթ գնդոյն, և շող ցանկալի, առ ի՞նչ քո զիս խնդրել է աստ. զլոյս ի ծոց իմ հարուածեալ բերե՞լ դաս դու իմ հոգւոյս:

Ի վե՞ր հանել իջանես դու ինձ գխորհուրդ աշխարհրաց դաստուածայինն եւ գայս գաղտնիս երկրազնդոյն յոր այժմ տիւ անդրէն զքեզ գայ կոչել: Դ

Անծանօթ ոմն ոգի զքեզ առ մահկանացո՞ւս արդեօք առաքէ. գա՞մ դու արդեօք շողչողել ի վերայ նոցին իրր զչառաւիղ ինչ յուսոյ:

Զհանդերձեա՞լն մերկանալ դաս դու սրտի վաստակելոյ որ դայն աղերսէ. ո՞ր ճառագայթ երկնային, արշալոյս տունջեա՞ն իցես դու արդեօք, որում չիք վախճան:

Սիրտ իմ բորբոքի ի քո պայծառութիւն, եւ զգամ յանձին դանձանօթ իմն բռնութիւն կրից. և խորհուրդ իմ դեզերի միշտ զնոքիմբք որք չեն իսկ եւս. լո՛յս քաղցրագոյն, հոգի՞ իցես դու ճոցին:

Թերեւս այս հոգիք երանեալք սահին այսպէս ի թաւուս եւ քօղարկեալ իմ ի կերպարանս նոցին զգամ զանձն իմ մօտագոյնս լինել նոցին:

Ո՞հ, թէ՛ դուք իցէք արդարեւ, ստուե՛րք ցանկալիք, հեռի յամբոխից եւ զուրկ յաղմկաց, եկա՛յք այսպէս գիշեր ամենայն ի խառնիլ յանուրջս իմ:

Ածէ՛ք գխաղաղութիւն եւ զսէր ի ծոց հոգւոյս սպառելոյ, հանդոյն ցօղոյն գիշերայնոյ որ յետ հրատապ տօթոյն տունջեան անկանի:

Եկա՛յք... այլ շոգիք մահահոտք յառնեն յեզերաց հորիդոնին, զքաղցրն առագաստին զչառաւիղ, եւ ամենայնի մուս է յաղձամուղջս:

Հրտ. Ա. Գ.

